

ՊԱՏՄԱԿԱՆ

ԿԵՆՍԱԳՐՈՒԹԻՒՆ ԲԱՐԵՅԻՇԱՏԱԿ

Տ. ՊՕՂՈՍ ՎԱՐԴԱՊԵՏԻ ԱԴԻԻԱՆԱՊՈՍԵՅԻՈՅ

Տեսցուք այժմ թէ զի՞նչ գործեցան ի Թաղաւորեալ քաղաքի անդ, յաւուրս պատրիարքութեան Պօղոսի Եպիսկոպոսի: Ի սմին ժամանակի ժողովուրդը Հռոմէական Հայոց համարձակութիւն զտեալ նեղէին եւ չարչարէին զհայկազուն ժողովուրդս ուր ուրեք եւ զտանէին, ի քաղաքս եւ ի Վիւղս, նախատելով եւ արհամարհելով զազգ, եւ զեկեղեցի մեր «գոծ» անուանէին եւ «ախոս ձիոց», եւ զեկեղեցականս կոչէին «խարբարայս եւ ստախօսս, հերձուածողս եւ հերետիկոսս», որովք զբազմաց որդիս յորդորելով եւ համոզելով որոշէին ի ծնողաց իւրեանց, զեղբայր յեղբօրէ եւ զկիին յանէ իւրմէ օտարացուցանելով: Եւ զորս միանգամ որսայինն, խրատէին ի սպառ հեռանալ ի հաղորդութենէ Եկեղեցւոյն Հայոց, իբրեւ անթողլի մեղս իմն համարելով: Եւ իբրեւ այս այսպէս լինէր, ի բազում քաղաքաց սկսան ազդակիք եւ զիր բողոքոյ հասանել ի պատրիարքարան, զի Պօղոս Պատրիարք հնարս գտցէ բառնալ ի միջոյ զանբուժելի ախոս: Ընթերցեալ Պօղոս զայս ամենայն զրեանս, ոչ կամեցաւ լուկ ի սպառ, այլ ի Նոյեմբեր 9 1816 ամի սկսաւ խորհել ընդ իշխանաւորս ազգին եւ հրաւիրեաց ի պատրիարքարան զերեւելիս միւս կողման, որք էին՝ Տիւզեան Գրիգոր Զէլէպի, Արիկեան Պօղոս, Կարնեցի Աստուածատուրեան Մատթէոս, Տալուտեան Անտոն եւ Թնկրեան Յովսէփ:

Եհարց Պօղոս. «Զի՞նչ է պատճառն այսր բաժանման եւ վնասուց, ո՞չ ապաքէն միեւնոյն ազգ եմք, միոյ սուրբ Եկեղեցւոյ ծնունդք, զմի եւ զնոյն սուրբ հարս հեղինակ ուղղափառ հաւատոյս մերոյ ունիմք, զսուրբ Լուսաւորիչն եւ զսուրբ Ներսէս Ենորհալին, եւ ահա զրեանք նոցին Յաճախապատումն եւ Բնդիւանրականն զօրհանապաղ պաշտին յեկեղեցւոյ մերում, եւ զոր ինչ ընկալաք յերեք Սուրբ Ժողովոց եւ ի սուրբ հարց մերոց» զնոյն անխախտ պահեալ եմք հաւատովք եւ արարողութեամբ: Արդ, ընդէ՞ր կարգաւորք ձեր ջանան թիւրք զազգս մեր, օտարացուցանել եւ բաժանել յեկեղեցւոյ մերմէ, եւ այսր ամենայնի խոտովութեան եւ չարեաց ճգնին լինել պատճառ: Առ այս պատասխանի ետուն եւ ասեն. «Մեզ եւս ընդունիմք զսուրբ Լուսաւորիչն եւ ըրներսէս Ենորհալին, եւ ամենայն բանք նոցին ուղղափառութիւն են»: Յայնժամ ասէ Պօղոս Պատրիարք. «Այդ իսկ են սբանչիլիք, զի մեք եւ թէ զուք միարան ընդունիմք զսուրբ հարս եւ այսու ամենայնի վիճիմք ընդ իրեարս. ուստի եկայք քննեսցուք թէ նախքան բաժանիլն ձեր ի մէնը, զի՞նչ դաւանութիւն ունէր Ս. Եկեղեցին մեր եւ այժմ զի՞նչ դաւանի. եթէ գկնի նոր ինչ մուծեալ եմք ի հաւատս մեր, ցուցէք եւ վկայեցէք, եւ մեք գիտասցուք եւ ուղղեսցուք զմեզ: Ապա թէ ոչ՝ զի՞նչ է զի այս չարիք եւ զբարտուութիւնք յառաջ գան ի ձերոց կարգաւորաց եւ զիս՞րդ կարասցուք լռելք»:

Պայման եղին ի ժողովի անդ գրել յամենայն քաղաքս զի սիրով եւ

խաղաղութեամբ վարեցցին Հոռովձական Հայք ընդ Հայոց, մինչև աստ ինք-
կանք տացեն զպատասխանի: Բայց առաւել եւս յաճախեցցին խոռովութեան ա-
ռիթք եւ աղղի աղղի զրպարտութիւնք եւ վնասք, մինչև եւ զեկեղեցիս մեր
փութային դրաւել եւ յափշտակել ի Գաղատիա եւ ի Տրապիզոն, եւ այս ամե-
նայն զրութիւնք հասանին առ Պօղոս Պատրիարք:

Վերստին կոչեաց Պօղոս զիշխանս նոցին, որք էին՝ Գրիգոր Ձէլչպի
Տիւղեան, Կարնեցի Մատթէոս, Խըլճեան Անտոն եւ Թնկրբեան Յակոբ: Եւ ի
Ժողովին եցոյց նոցա զգանպատանաց թուղթն, եւ ընթերցան զս-
ղետայի գործն եւ զմահառիթ վնասն որք լինէին ի Հոռովձական Հայոց ի
քաղաքս բազումս. որոց ընթերցեալ իբաւունս ետուն պատրիարքին, բայց
խնդրեցին երթալ խորհել եւ տալ նմա զպատշաճ պատասխանին:

Գնաց Պօղոս Պատրիարք ի գիւղն Գուրու Ձէլձէ ի պատրիարքարանն.
ի 15 Յունիսի կոչեաց զվերոյիշեալ իշխանսն եւ ստիպեաց զնոսա զի պատրա-
տեսցեն եւ զայցեն տալ ինքեան պատասխանի. եւ նոքա խնդրեցին համբերել
եւ տալ միջոց վաթառն աւուր, որպէսզի խորհեացին ընդ իրեարս եւ լրումն
տացեն պատասխանոյ հարցուածոց պատրիարքին:

Ետ վաթառն աւուրց կրկին հրաւիրեաց պատրիարքն զնոսա եւ եկին
միայն Գրիգոր Ձէլչպի Տիւղեան եւ Կարնեցի Մատթէոս ազայն եւ մնացին ըն-
կերաց իւրեանց, բայց նոքա ոչ եկին. վասն որոյ եւ նոքա տրտնջիլով զնոցա-
նէ խնդրեցին ի պատրիարքն յառաջիկայ Ուրբաթի ժողովս առնել եւ ի նոյն
ատենի գոր ինչ արժանն է խօսել եւ տալ պատասխանի: Իսկ Պօղոս Պատրիարք
կամեցեալ յայտ առնել զայս ամենայն աղղի մերում, արար ժողով մեծ ի 17
Հոկտեմբերի. կոչեաց զբաճանայս եւ զիշխանս եւ զվարձար անձինս յամենայն
արհեստէ, եւ յայտ արարեալ զամենայն որ ինչ մինչև եւ ցայն էին խօսակցու-
թիւնք, էառ բացարձակ հաւանութիւն ի ժողովոյն անօրինել զամենայն բստ
իւրումն խոհեմութեան, եւ օրհնեալ զնոսա արձակեաց զամենեւին: Ապա յա-
տուկ հրամանազրով իւրով կոչեաց ի Հոկտեմբերի 23 զերկուց կողմանց իշ-
խանաւորս ի պատրիարքարանն Գուրու Ձէլձէի, եւ ի նմին ստենի արար զայս
ստենաբանութիւն (1817), որ սկսանի այսպէս. «Հոգին սուրբ, որ է աղրիւր
սիրոյ եւ խաղաղութեան, տացէ մեզ խորհել զհաճոյսն իւր եւ ձեզ լսել եւ ի
գործ դնել, որպէսզի բարձցի ատելութիւն եւ խոռովութիւն ի պայծառութիւն
աղղիս լրութեան»: Եւ ապա զրեցու կոնդակ, յորում որոշեցան յերկուց կող-
մանց արք երեւելիք խօսիլ ի վրոց ի վերայ հաւատոյ եւ դաւանութեան (Տե՛ս
ի գիրս Աւետիս Պէրպէրեան, երես 85):

Արդ, ի կատարիլ պայմանադրեալ քսան աւուրց զոր նոքա խնդրեցին,
բստ սեփական սոյորութեան իւրեանց յանհոգ կային, ոչինչ բան եւ լուր
պատրաստութեան իւրեանց ծանուցանէին մերոյս կողման: Իսկ պատրիարքն
ի մեռն Աղնաւորեան Կարապետ ամիրայիս այդ արար նոցա մէկ ահա անցին
պայմանեալ աւուրքն, հրամայեցցեն ի կատարումն գործոցն, զոր ի մեծա-
հանդէս ժողովին դաճադրեալ ուխտիւ յանձն առին: Բայց վերստին խնդրե-
ցին ի պատրիարքն, զի թէ հնար է գրով յայտնեցցեն զմիտս իւրեանց: Ընդ
այս բնաւին ոչ հաճեցեալ պատրիարքին, զրեաց առ նոսա թէ՛ «Կամք իցն
ձեզ, փութապիք օր յառաջ ի կատարումն գործոյս. բայց զրութեամբ խօսա-
կից լինելոյ շունիմք հրաման, զի ոչ կամիմ զվիճարանութիւն, վասնզի ան-
թիւ վիճարանութեան դիրք մինչև ցայժմ ոչինչ զօրեցին բառնալ զերկպառա-
կութիւն աղղիս. մի խօսեցի զրիչ ի մեռին, այլ լեղու ի բերան յանդիման
ամենեցուն, զի եւ զայս պահանջէ բան հաւատոյ, համարձակ խօսել եւ յայտ-
նել ունկնդրաց զճանաչողութիւն սրտի եւ մտաց»: Ընթերցեալ իշխանաց նո-
ցին զգրութիւն պատրիարքին, յորդորանօք եւ սպառնալիօք չեղին բաւական

առաքելի զկարգաւորս իւրեանց ի պատրիարքարանն առ ի յայտնել զուզդախառուութիւն հաւատոյ իւրեանց, զոր պահանջէին ի մէջնջ. ուստի եկեալ առ իշխանապետս մեր ի շուկայն ի սենեակ նոցին, սկսանին զանդառնաօք ամբաստանել զկարգաւորս իւրեանց ասելով. «Նոքա բնաւին ոչ կամին զսլ եւ երեւիլ ստաջի ձեր եւ երես տա երեսո խօսել. Տէր հատուացէ նոցա զարժանն: Ուստի զոր ինչ կամի պատրիարքն առ մեզ արասցէ, պատրաստ եմք ի բանսս, ի զոնս եւ յալլ ինչ եւ իցէ պատիժս տառապելոյ»:

Չայտ լուեալ պատրիարքին եւ զայրացեալ յոյժ ընդ արհամարհութիւն եւ զանցառութիւն նոցին, գրեաց առ ամենայն արհեստաւորս յերկուց կողմանց միանդամայն ժողովիլ ի պատրիարքարանի: Եւ այս վերջին ժողով եղև ի Դեկտեմբերի 12, ուր զումարեալքն էին ասելի քան զյիսուսն թուով ի նոցանէ յիւրաքանչիւր արհեստէ: Եւ սկսաւ յատենարանութեան իւրում խօսիլ ալլազգական բարբառով առ ի զիւրաւ իմանալ նոցին, եւ պատմեալ զամենայն որ ինչ մինչև ցայն վայր անցեալ քանք եւ կոչմունք եւ հրատէր սիրոյ, սկսաւ ապա զանդառնաօք խօսիլ զպատմամբութենէ նոցին եւ խնդրել ի ժողովոյ զպատասխանի. զոր լուեալ նոցա որք էին ի ժողովին ի կողմանէ նոցին, սկսան ազազակել միարան եւ ասել. «Իբրաւունս ունիս, հայր սուրբ, զոր ինչ կամիս առնել ընդ նոսա, զի դու յօդուս ազդիս փութացար մինչև ցարդ տքնել եւ աշխատել, եւ նոքա եղծանել եւ խոչրնդոտն լինել քեզ Վաստակեցան եւ վաստակին»: Եւ բազումք ի նոցանէ սկսան արտասուել առաջի պատրիարքին, զոր տեսեալ մերայնոց ցաւակից եղին ընդ նոսա եւ պատրիարքն օրհնեալ զնոսա, արձակեաց զամենեանս խաղաղութեամբ ի տեղիս իւրեանց: Իսկ նոքա գնացելուք եւ իւրաքանչիւր արհեստաւորք առանձինն ժողով արարեալք ի տեղիս իւրեանց, պատմէին մի առ մի զամենայն զոր լուանն ի պատրիարքէն, եւ յորդորելով զմիմեանս ժողովին առաւել քան զերեք հարիւր հոգիս ի Բերա յԵրրորդութեան եկեղեցւոջն Լատինաց, եւ կոչին անդ զկարգաւորս իւրեանց, զի խօսեցնեն եւ հարցցնեն թէ ո՞ւր փախուստ տան ի զնայոյ եւ վասն ի խօսելոյ ընդ գիտնական վարդապետս Հայոց: Բայց ի ստորելոյ կարգաւորացն սպասաւորք եւ քահանայք եկեղեցւոյն արտաքս վասնն զնոսա բրտնութեամբ եւ զանիւ, ասելով թէ այս եկեղեցի է Լատինաց եւ չէ ձեզ տեղի զումարելոյ եւ խորհուրդ առնելոյ: Եւ նոքա պատասխանի տան աղաղակելով եւ ասեն. «Յորժամ նուէրս պահանջէք ի մէջնջ, եկեղեցին մեր է տոէք, եւ ի պահանջել հարկին խորհուրդ առնելոյ արտաքս վանէք զմեզ յեկեղեցւոյն. զի՞նչ այս քրիստոնէութիւն, որպիսի՞ հոյսութիւն, եւ զի՞նչ անիրաւ զրկութիւն է զոր առնէք ընդ մեզ»: Եւ քանզի բազմութիւն ժողովորդեան մնաց արտաքս եկեղեցւոյն եւ անձրեան նեղէր զնոսա առ ժամն, անհարացեալ նոցա գնան ի տուն պարոն Աթանասի գրադրին Տիւզեանց. եւ ի ժողով դումարեալ տան բերել անդր զկարգաւորս իւրեանց քառասնիւ չափ, եւ սկսանի ժողովն աղաղակել եւ ասել. «Ո՞ր սպաքէն դուք էք որք զօր ամենայն նախատինս ծանուն զնելով ի վերայ ազգին Հայոց պախարակելիք զնոսա, եւ հերձուածողոս եւ հերետիկոսս ճանաչել զնոսա հրամայէիք մեզ. եւ անհ կոչէ զձեզ ազդն ո՛չ իշխանութեամբ եւ բարկութեամբ, այլ՝ սիրով եւ հանդարտութեամբ. ընդէ՞ր ոչ երթալք ապացուցանել, զի յայտնի արասջիք զճշմարտութիւնն. ո՞չ ապաքէն եւ պաշտամանց ձերոց պայման զայս պահանջէ, զի եւ մահ կացցէ ձեր առաջի՞ չէ պարտ ձեզ խուսափել, այլ զմահ յանձն առնուլ վասն հաւատոյն Քրիստոսի: Արդ ահա չիք մահ եւ ոչ երկիւղ ինչ, այլ սէրն Քրիստոսի կոչէ զձեզ, ընդէ՞ր զանգիտէք. մեք աշխարհական մարդիկ եմք եւ որդւոց եւ բնասանեաց աէր, եւ ոչ կարեմք ի պատճառս ձեր անկանիլ ի փորձութիւնս եւ ի տուգանս»: Չայս եւ սոցին նման բանք խօսին ժողովուրդք ընդդէմ կարգաւոր

բաց իւրեանց, եւ անհնարին սրտմտութեամբ ելանեն եւ զնան ի տունս իւրեանց :

Իսկ նոցա յխացեալ ընդ այս սատանայական քինու, եւ վրէժս առնուլ կամեցեալ ի Հայոց, ի ձեռն շարագրելու և քուտ արանց թիկնապահչից իւրեանց Լատին քուհանայք, ամբաստան յինին զոպղէս մերմէ առ փոխանորդն Գափուտան վաշախին, որպէս թէ ժողով արարեալ Հայոց կոխեցին զեկեղեցին Լատինացուց եւ առաջադրեալ են նաեւ կոխել զպալատ դեպարտին յայսմ պիշեբրի : Եւ նորա հաւատացեալ, բազմութեամբ զորաց իւրոց զայ ի նմին պիշեբրի եւ յանկարծուստ մտանէ ի Ս. Երբորդութեան եկեղեցին մեր ի Բերա, որպէս թէ անդ գումարեալ իցեն Հայք. եւ ոչ զոք գտեալ, այսր անդր հարցուփորձ առնէ եւ քննէ զի սուտ են բանք նոցին բոլորովին եւ զուր զրպարտութիւն դառնայ ի տեղի իւր զայլացեալ : Լուեալ զայս խարդախութիւն նոցին պատրիարքին եւ ժողով արարեալ ընդ իշխանս ազգիս, վճռելոյն լուի առ ժամն, ոչ խօսել ինչ, այլուժ ժամանակի թողեալ զվարճեւոր զայս դորձ սիրոյ եւ միաբանութեան. եւ մնաց այսպէս անկատար, որ ամենեցուն փափաքելին էր տեսնել մարմնոյ աչօք զկատարումն այր սատուածահաճայ փափաքանացս եւ դործառնութեան :

Մ Ա Ս Ն Զ

Օսմանեան պետութեան փողերանոցի պաշտօնն ժառանգեալ էին յորդուց որդի Տիւղեան գերդաստանն : Իսկ յաւուրս Պողոսի Պատրիարքի 1819 ի 29 Օղոստոսի աղետալի իմն պատահեցաւ դիպուած, քանդի Հայէթ էֆէնտի՝ ուխտիմ թշնամի քրիստոնէից, պատուակաւ հաշուոց փողերանոցի իբր պարտապանս եւ անհաւատարիմս ի զանձն արքունի, ես բանտարկել զնոսա զի տացն զհաշիւն : Յիշխանաց մերոց ոչ ոք համարձակեցաւ մերձենալ առ նոսա թէ՛ զբամով եւ թէ՛ երաշխաւորութեամբ : Նախարարք բացին զտունս եւ մերձաւորաց նոցին, հանին ի վճառ զինչս նոցին, եւ տեսին ի տունս ամենեցուն յատուկ սենեակս պատարագամատոյց խորանի, որ ընդդէմ էր կանոնաց առանց հրովարտակի եկեղեցի կանգնել : Վասնորոյ զզգեստս պատարագի եւ զպատկերս եւ զայլ անթիւ սրբութեան զորս գտին անդ, զամենեանս առաքեցին առ պատրիարքն մեր, որք էին եօթն բեռնիք, եւ պատուիրեցին իբրեւ ի դին նոցա հաւաքել ի Հոռովմէական Հայ ժողովրդոց դրամս հազար քսակ եւ տալ ի փողերանոցն արքունի. եւ նա արար :

Եւ ի 4 Հոկտեմբերի յաւուր տօնախմբութեան 72 աշակերտացն Գրիստոսի, բարեխիշտակ երեք եղբարքն զխատեցան առաջի մեծի դրան արքունի պալատին, եւ միւս եղբայրն Միքայէլ եւ հօրեղբորորդի նոցին Մկրտիչ կախեցան ի պատուհանէ ծովեզերեայ յարկի իւրեանց յեջնի Գիւղ : Ողբաց ազնի համօրէն ընդ մահ պայազատացս : Այլ ի Գանտիլիէ, ի տան Անտոնի Տափուտեան խնջոյս կազմէին Թնիլըբեան Յակոբ եւ Յովսէփ, Գլըճեան Գրիգոր եւ այլ հարազատ որդիք Գոլճեան քահանայից : Իսկ մնացեալ երեքին եղբարք նոցա, Կարապետ, Յակոբ եւ Պօղոս աքսորեցան ի Կեսարիա, եւ Ալեքսանեան Յովհաննէս՝ քեռայրն Տիւղեանց եւ երեք եղբարք նորա՝ ի Նիտէ, Չամչեան Յովսէփ ի Միտիլի կղզի, Մարիանէ՝ կին հօրեղբոր Տիւղեանց՝ ի Հոռոս, Թընկերեան Յարութիւն եւ Աթանաս՝ ի Կիպրոս եւ Հ. Ստեփաննոս վարդապետն, որ դատու ի նմին պիշեբրի ի տանն Տիւղեանց, աքսորեցաւ յԻլիմիա :

Բացաւ պատրուակն դադտնի եւ ակնյախտն ծանուցաւ տէրութեան թէ անձնիւր Հոռովմէական Հայք ունին ի տունս իւրեանց զեկեղեցիս, եւ չեն

ընդ Հայո միաբան: Ուստի սաստիկ Հրաման առաքեալայ առ Պատրիարքն Պօղոս բառնալ զայս բաժանումն, զի մի է մեզ, սաէ, ծանօթ ազգն ողջոյն, եւ զոր անհնազանդ գտանին ինքեան ծանուցանել ի Դուռն:

Արդ, արքունի ճարտարապետ Գրիգոր եւ Պէղծեան Յարութիւն, որ առաջնորդութեամբ Գրիգորի յաջորդեալ գտեղի Տիւղեանց ի փոզբանոցն, սոքա անգուցեալան սիրելիք էին միմեանց, միասխորհուրդ եւ միասիրտ գտան յայս գործ եւս. քաջ խելամուտ էին անցից եւ մտաց երկուց կողմանց եւ զիտէին թէ բանակութիւն Հովուաց եւ առաջնորդաց է, որ զպարզամիտ դառննրս միակ հօտին Քրիստոսի ի միմեանց հաղորդակցութենէ խորչեցուցանեն: Վասնորոյ փոյթ կալան ազգասէր բարոյիք եւ երկիւղած սրտիւք յեկեղեցւոյն Քրիստոսի զերկպառակութիւն բառնալ: Եւ նախ թախանձէին զպատրիարքն մեծի մարաքսդաքին Պօղոս Արքեպիսկոպոսն քաջխորհուրդ զի Հովուական ցարփն յուշիկ ի բաց խրտուցեկոցն զհետ ընթացի, մեղմաձայն սուրիցէ, ի շրթունա բարբառեցի, սրինդ հարկանիցէ՝ դարձուցանել զնոսս ի հօտ խաչանց իւրոց:

Արդ, զերոյշիւալ արքունի ճարտարապետ Գրիգոր եւ Յարութիւն Պէղծեան հայրենասէր իշխանքս խորհրդակիր իւրեանց գտին զձանիկ սեղանաւոր եպարքոսին, եւ զհամի Յովհաննէս եւ զՅարութիւն եւ զՅակոբ Մանանեան, այլ եւ սաստկութեամբ բանից սպառնացան Անուարեան Կարապետին, որ համախոհ էր պատրիարքին, զի անխորհախ յիցի ի բանս. եւ ի զլիսուորէն զդատային միաբանութիւնս ամենայն հաւատարմութեամբ տնօրինեսցէ: Ի սոցն միտս եւ ի խորհուրդ քաղութք ի բարեխիբաց սղղիտ մտեալ էին բարենախանձ փութոյ:

Յամսեանն Յունուարի 1820 ամի խորհրդոց իշխանաց մերոց պատրիարքն կոչըր մի առ մի ի Հռոմէական Հայ Ժողովրդոց զերեւելի իշխանս եւ զմիջակային արհեստաւորս եւ առաջարկէին նոցա զբան միութեան: Եւ զի ահ սաստիկ պաշարեալ էր զնոսս, բազումք դային ի հաւանութիւն եւ ստորալքին զդատանադիրն, որ ունէր օրինակ դայս. «Ի Սրբոյն Գրիգորէ Առաւարդէն մերմէ սկսեալ մինչև ցարդ, եւ այլն: Ի հաստատութիւնս այսր յողջամիտ դաւանութեանս յօժարամիտ կամօք կնքեցի եւ ստորալքեցի ես... (այս անուն)»:

Եւ ինդ առաւօտն Գրիգոր զայժա համի Ձէլչպի, ձանիկ, Մանանեան Յակոբ եւ Անուարեան Կարապետ առին զթուղթն դայն եւ զնացին ի պատրիարքարանն. տարան ընդ ինքեանս եւ զԳրիգոր մարտապետն, զի եթէ մասն բանից թղթոյն զէպ ինչ լինիցի՝ խօսեսցի: Մտեալ իշխանաց տա պատրիարքն, պատմեն նմա զխորհուրդ իւրեանց, յետոյ յերեւան հանեն զթուղթն զոր ի զիշերի գրեալ էին, ուր իբրեւ յաղագս բղիժման Հողւոցն Սրբոյ եւ յիրզւոյ բանք եղին. սաէ Պատրիարքն. «է՞ ոք ի հարց ճերոց սրբոց այգպէս զրեալ կամ բացատրեալ. ես ընդունիմ եւ սսեմ թէ Հողին Սուրբ հոտի ի Հօրէ եւ յիրզւոյ, կամ առնու ի Հօրէ եւ յիրզւոյ, զի բղիժման նշանակէ զծարմարն առաջին սկզբանէ, եւ յայնժամ լինին յերրորդութեանն երկու սկզբունք. նա զի Լատինք Հողին քրօշտի սսեն, որ նշանակէ Հողին յառաջակայի կամ հոտի կամ առնու եւ ո՛չ թէ բղիթի: Ուստի եթէ Լատինք բղիթ ոչ սսեն, զմեզ ընդէ՞ր ստիպեն բղիթ սսել: Ապա որպէս ասացեալ են Ս. Հարք Հայաստանեայ Եկեղեցւոյ, զնոցն սսեմ եւ ես ըստ նոցին բառից, որպէս ասացեալ է եւ Ենտրհայտ սուրբ հայոց մեր, թէ՛ ի Հօրէ բղիժման Հողւոյ ոչ քննեցան, եւ հոսման յիրզւոյ տուեմն ոչ առեցան: Չայս այսչափ ընդունիմ եւ սսեմ, եւ այսոյք բառիւք ոչ կարեմ քացատրել եւ չունիմ հրաման առաջի բղիթ բառին զնիւր պարան եւ յիրզւոյ, զի հաւատամ ես թէ Հողին Սուրբ բղիթ ի Հօրէ եւ առնու յիրզւոյ, ըստ Սուրբ Ենտրհայտոյն, որպէս սաէ. բղիժման Հօր անքրնմարար,

առող յմրդւոյ անճառարար: Զայս գիտեմ ես եւ զայս հրամայեմ զբնի . աւելի ինձ բացատրել արժան չէ»: Զայս հրահանդ առեալ նոցա, առաքեցին ղվարժապետն յնիկն Գափու առ Հ. Մեսրոփը պատմել նմա զհրաման պատրիարքին, զի այնու եղանակաւ լրացուցեն ղխօսս իւրեանց, եւ մի բնդունայն վէճք լինիցին: Որոշեցան Աբրայիան վարդապետք եւ Հայ վարդապետք ի վերայ բառից եւ բանից հաւատոյ, զի Աբրայիանք վիճէին ի վերայ հինգ խորհրդոց. նոսա թէ՛ Քրիստոս ունի զերկուս բնութիւնս, զերկուս կամս եւ զերկուս ներգործութիւնս. երկրորդ՝ թէ՛ Հոգին Սուրբ բղխի ի Հօրէ եւ յմրդւոյ. երրորդ՝ թէ՛ Հոգիք զղջացեալ եւ խոստովանեալ մեղաւորաց գնան ի կայանս քաւարանին, եւ անդ գտաննն զներումն շնորհօք սուրբ պատարագին եւ զնան յարթալութիւն. չորրորդ՝ թէ՛ Պետրոս գլուխ է առաքելոց եւ զնոյն ղխաւորութիւն ունին յաջորդք նորա ի յաջորդս առաքելոց. հինգերորդ՝ թէ՛ վերջին օծումն է խորհուրդ Ս. Եկեղեցւոյ, և պարտ է առնել զայն ի ծանր մահամերձ հիւանդս: Ի վերայ հինգ խնդրոցս այսոցիկ եղեն բազմաքննին վէճք իբրեւ զամիս երես. և այսպէս յետ բազմազիմի բանից վիճմանց և հակառակութեանց, զկնի երկց ամաց բանաստեօթեանց եւ ժողովոց, հաճութեամբ եւ հաւանութեամբ երկոցունց կողմանց եւ միաբան խոստովանութեամբ ստորագրեցին ամենեքեան: Եւ ընդ առաւօտն իշխանապետքն աստուածաւէրք տարան գտան մանագրութիւնն առ պատրիարքն եւ նա մի առ մի քննեալ զամենայն հաւանեցաւ եւ ինքն եւս ժողով արարեալ եպիսկոպոսաց, յորս էր եւ աստուածընտիր կաթուղիկոսն Ստյ Հէր Կիրակոս, եւ վարդապետաց եւ քահանայից, եւ ամենայն երեւելի անճանց արուեստաւորաց, եւ ի ժողովին այնմիկ արարեալ ատենաբանութիւն իմն սքանչելի, ընթերցաւ ի լուր ամենեցուն զասճամանադրութիւնն զայն, եւ մի առ մի բացայայտեալ, կնիքս պահանջեաց ի նոցանէ յամենեցունց: Անդ էր տեսանել զանպատմելի ուրախութիւն սրտի ժողովուրդն ամենեցուն եւ զբաղցր արտասուս փափաքելի սիրոյ եւ խաղաղութեան, յոր վառեալք աստուածային սիրով յօժարեցան եւ ստորագրեցին ամենեքին՝ կրնքելով գտանաճանադրութիւնն, եւ խնդրեցին զի տպեցի այն ի յիշատակ յաւերժական սիրոյ եւ մնացէ հաստատուն ի մէջ ազգիս. որ եւ յետոյ միաբան խորհրդով իշխանապետաց ազգիս տպեցաւ եւ կոչեցաւ «Էջրաւէր Սիրոյ» եւ վերջն կնքեցաւ կնքով Պօղոսի Պատրիարքին, եւ այնպէս տարածեցաւ բնդ ամենայն աշխարհ:

Արդ, զօրինակ ասճամանադրութեան այնորիկ բարեք վարկայ զննյ աստանօր, զի ծանիցին թէ ոչ նորոգ եմուտ ի մեզ ուղղափառութիւնն, ասոր ի սկզբանէ ունեալք եւ անիստեան պաշտեաք յեկեղեցիս մեր, նոյնիսկ այն է, զոր եւ անփոփոխ ունիմք եւ պահեմք ի սպաս (Տե՛ս ի գիրս Պէրպէրեան, յէջ 122):

Մ Ա Ս Ն Է

Բայց յետ այսր յաւելին Աբրայիանք զերիս այլ եւս ինդիրս յարարողութեանց սակի եւ ասէին թէ՛ պարտ է զսոսա եւս ուղղել, զի բարորդին շահեցին միտք ժողովրդոց իւրեանց, եւ մի նեղեցէ գնոսա խիղճ մտաց իւրեանց ի գալ յեկեղեցիս Հայոց. որովհետեւ այնպէս էին նոքա ուսեալք եւ զիտացեալք, թէ՛ այն երեքին արարողութիւնք զորս առնեն Հայք հերետիկոսական ինչ իցեն, եւ էին այսոքիկ. նախ՝ ո՛չ երգել զնորման Լեւոնի եւ ժողովոյն Քաղկեդոնի յեկեղեցական պաշտամունս մեր, ի շարականէ եւ ի ձեռնադրութեան զբոց բառնալով. երկրորդ՝ ո՛չ յիշել ի պատարագի զանուանս Յովհանն

նու Որոտնեցւոյն, Գրիգորի եւ Մովսէսի Տաթեւացեաց։ Երրորդ՝ ընդունիլ զամենայն ուղղափառական եւ սուրբ ժողովս սրբազան Հարց, զորս արարեալ են ի պէս պէս դարս ի Զաղիսումն աղանդոց բազմադիմի Հերետիկոսաց։ Պօղոս Պատրիարք ոչ իշխեսցա զայս փոփոխութիւնս առնել ինքնիշխան Հրամանաւ իւրոյ, պատճառելով թէ սոքս Հնացեալք եւ արմատացալք են յազգիս, եւ եթէ փոփոխեսցուք դոստ, զուցէ զայթակղութիւն եւ խռովութիւն ծագեցի ի մէջ Հասարակութեան ազգիս․ մինչեւ ցայս վայր նա այսպէս է ուսեալ եւ լուեայ։ «Արդ, ոչ կարեմ, ասէ, փոփոխութիւնս ինչ առնել ի պաշտամունս մեր ես ինքնին, միայն Հրամանաւ իմով եւ կամեցողութեամբ»։ Այսմ թէպէտ բազմօք Զանացին իշխանք մեր լինիլ ընդունելի եւ ի գործ դնել, այլ ո՛չ կարացին Հանեցուցանել զՊօղոս Պատրիարք, «Կի, ասէր, եթէ ընկեցէք զիս ի պատրիարքական աթոռոյս, եւ զայլ ոք կարգեցէք եւ նա կատարեսցէ զինդրուածս սրտի մերոյ»։ Ի լսելն զայս իշխանապետացն մերոց, սկսան վերստին սուգ գրեհաւ եւ արամել, զի ոչ յաղոկեալ նոցա տեսնել զկատարումն սաստաճային պատուիրանին, որ ինքն Հոգեւոր սիրոյ եւ միաբանութեան ազգիս, եւ զօր ամենայն Զանային եւ ինդրէին յԱստուծոյ առաջնորդել եւ ցուցանել նոցա զօրուս եւ զպիտանին, որ Հաճոյ իցէ բարերար կամաց իւրոց։

Հայթէ Էֆէնտի, սիրելի յայս արքայի եւ կործանիչ տանն Տիգրեանց, ի դեսպանութեան իւրում ի Փարիզ գտանէ զՄեսրոփ վարդապետ Աղաչբաղեան իրր թարգման եւ ուսուցիչ։ Այժմ իշխանապետք մեր յուսահատեալք ոչ կարէին գտանել զիս Հնարից Հանեցուցանել զՊօղոս Պատրիարքն վասն խնդրողն այնոցիկ։ Չմտաւ անեալ Հայր Մեսրոփը զճանօթութիւն իւր առ Հայթէ Էֆէնտի, զնայ առ նա ի պիւերի միում եւ գտեալ ընդունելութիւն եւ պատիւ ի նմանէ, խօսակցի ընդ նմա բազմօք վասն գործոյն միաբանութեան եւ վասն խնդրոցն այնոցիկ որ խոչընդոտ լինին ի զլուս Հանելոյ գիրս միաբանութեան։ Ընդէ ի նմանէ Հրամանաւ արքայի բռնադատել զՊատրիարքն կամայ սկիւմայ յընդունելութիւն խնդրոյն այնորիկ։ Ընկալեալ Հայթէ Էֆէնտի զինգիր նորուն եւ յաջորդ աւուրն խօսակցեալ ընդ արքայի եւ Հանեցուցեալ զնա, բարձնի Հրովարտակ անդառնայի Հրամանաւ զայ առ Պօղոս Պատրիարքն արձակ զնորոյն Լեւոնի եւ ժողովոյն Քաղկեդոնի, եւս ե զանուանս Յովհաննէնու Որոտնեցւոյն, Գրիգորի եւ Մովսէսի Տաթեւացեաց, եւ ի գործ դնել զվերջին օժման խորհուրդն ի պէտս ծանր Հիւանդաց, զի այսոցիկ, ասէ ի Հրովարտակին, չեն Հաւատոց ձերոց Հակառակք, այլ ընդունելիք եւ պաշտելիք։

Եւ այս Հրովարտակ եկն յաւուր մեծի Զորեշարաթի Ս․ Զատիկին, զոր ընթերցեալ Պատրիարքին իսկոյն ազդ արար եւ կոչեաց զիշխանաւորս զամենեւին ի Պատրիարքարանն եւ Հաճութեամբ ժողովոյն գրեաց Թաւ ամենայն եկեղեցիս յատուկ զրոյ գրաման սաստիկ չիշխատակել ի պատարագի զանուանս Յովհաննէնու Որոտնեցւոյն եւ Գրիգորի եւ Մովսէսի Տաթեւացեաց։ Եւ այս բարձումն անուանց նոցին սկիզբն եղեւ ի դերեկեան պատարագի Աւագ Հինգշարաթի աւուրն Զատիկին ի Մարտի 29 յամի Տեառն 1820, եւ յայնմհետէ մեւաց Թոյն անխափան յամենայն եկեղեցիս Կ․ Պոյսոյ, եւ ի յաջորդ ամի բարձաւ եւ յօրացոյցն որ տպագրի ի Կ․ Պոլիս․ եւ թէպէտ մերթ ընդ մերթ եղեւ յիշատակութիւն անուանց նոցին յոմանս յեկեղեցեաց, այլ պատիժք աքսորանազ րուրովին վերջացուցին աւարեկս առնելով զբահանայս եւ զսարկաւաղունս զամենեւին։

Եւ եղեւ յառաջում աւուր Ուրբաթու յետ Ս․ Զատիկին արար Պօղոս Պատրիարք ժողով իշխանապետաց ազգիս եւ ի ժողովին աջմիկ արար ատենաբանութիւն իմն սքանչելի, եւ Հաճեցոյց զամենեւին զԵղեցիկ խորհրդով չըն-

դունել յանուանէ զՓողոսն Քաղկեդոնի, զի անուն, ասէ, խրտեցուցանէ զլոսիսն Հասարակութեան, որովհետեւ չեն սովորեալք այնու անուամբ ընդունել զՓողոս սրբազան Հարց. ուստի առանց տալոյ զանունն լաւ է ընդունել զիրն, եւ այնու ընդունել զամենայն ժողովս սրբազան Հարց եկեղեցւոյ: Եւ Հաւանեալք ամենեցուն ընդ այս, զբեցան ի վերջոյ սահմանադրութեան այն երեքին խնդիրք այսպէս. «Առ ի բառնայոյ զգայթակղութիւն եւ զերկպանաթութիւն ազդիս արժան համարեցաք նախ՝ ոչ երգել զնորոյն Լեւոնի եւ ժողովոյն Քաղկեդոնի յեկեղեցական պաշտամունս մեր, ի շարականէ եւ ի ձեռնադրութենէ զրոցն բառնալով: Երկրորդ՝ ոչ յիշել ի պտտարարի զանուանս Յովհաննու Ռոտոնեցւոյն եւ Գրիգորի եւ Մովսէսի Տաթեւացեաց: Երրորդ՝ որեւիցէ բան, որ վասն Հաւատոյ պարունակեալ յամենայն ժողովս եւ ի սուրբ Հարցս, եթէ դացին Համաձայն երկից սուրբ ժողովոցս, զոր տօնեմք, որք են՝ առաջին ժողովն Նիկիոյ 318 հայրապետաց, առաջին ժողովն Կ. Պոլսի 150 հայրապետաց, առաջին ժողովն Եփեսոսի 200 հայրապետաց, միշտ ընդունելիք են եւ նոցին ուղղափառութեանն երգակցիմք: Զորրորդ՝ առ ի անխախտ պահել միշտ զամենայն վերոյգրեալս մի ըստ միողէ, ըստ վարդապետութեան Սուրբ Եկեղեցւոյս մերոյ Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին եւ Սրբոյն Ներսէսի Շնորհալուսնի եւ զայլ ամենայն վարդապետութիւնս նոցին ամբողջ եւ անպակաս խոստովանիմք, եւ այնպէս ճանաչեմք եւ ընդունիմք մեք ամենեքին ի միոյ սուրբ աւագանէ ծնեալ լուսաւորչազաւակ Հայագիի Հայրապետք»: Այս ամենայն բան վասն սիրոյ եւ խղճութեան կարգեալ սահմանեցաւ խորհրդով եւ Հաւանութեամբ Համայն ազդիս եկեղեցականաց որ ի Կ. Պոլսի, եւ յոչնախումբ սիրայորդոր սինհոդոսի իրաւունս դտեալ մճռեցաւ, յորս գումարեալ էին այսոքիկ. աստուածարեալ Կիրակոս Սրբազան, Կաթողիկոս Տանն Կիլիկիոյ, Պօղոս Պատրիարքն Կ. Պոլսոյ, արքեպիսկոպոսունք եւ զործակալք տիեզերական Ս. Աթոռոցն Էմիթանի եւ Երուսաղէմի, եւս եւ այլ եպիսկոպոսք, վարդապետք, բոլոր եկեղեցեաց քահանայք, իշխանապետք եւ ամենայն արհեստաւորաց զլիւսաւորք: Այսոքիկ ամենեքին միաբան հաճութեամբ ընկալեալ՝ իւրաքանչիւր ոք ստորադրութեամբ կնքեցին զարձանագրութիւնն, այն է՝ այսր ամենայնի Հաստատութեան մասնէրն, որոյ իսկն է ի պահետի ի Պատրիարքարանին, եւ օրինակեալ անտի եղաւ եւս ի կրկին զպրութեան ի դիւանի Պատրիարքարանին եւ ի զբառան ազդիս Մայր Դպրատան. եւ այն իսկ նոյն օրինակ ըստ ամենայնի զուշուրթեամբ տպեցաւ եւ իւրաքանչիւր տպագրոցն ի ճակատն պատրիարքական կնքոյ կնքեցաւ ի նշան Հարազատ նոյնութեան ընդ իսկ զազափարին, եւ անունն եղաւ «Հրաւէր Սիրոյ» եւ սիրեցաւ ընդ ամենայն ուղղիս ի դիւանութիւն եւ ի զործարութիւն ազդիս եւ ի յայտարարութիւն տեղափառութեան Հայաստանեաց Սուրբ Եկեղեցւոյս, զոր յամենեքանեալ Սուրբ Լուսաւորչէն մերմէ եւ ի նորին շառաիղաց սրբազան Հարցն մերոց վարդապետութեանց աւանդեալ պահեմք անխախտ:

Մ Ա Ս Ն Ը

Տեսն Արքայեանք թէ ստորադրութիւնք ժողովին ի Հայոց ի վճար առաջարկեալ խնդրոց իւրեանց, խորհուրդ կալեալ յինքեանս Հաստատեցին՝ զի եթէ Հրաւիրեցան, մի եկեացեն յեկեղեցիս մեր, եւ պատասխանի տացեն թէ «ոչ մերովք ինչ վճարի միարանութիւնս եօթնեղամբ վարդապետք, եւ ժողովրդովք սակաւուք, մինչ աւելի կան քան զվաթառն կարգաւորք եւ զեօթն

Հազար տունս աշխարհականաց. նախ զնոսս բերել փոյթ կալլիք, մեք պատարաստ եմք եւ ի զալստեան նոցին զամք անխափան» :

Արդ ի լրանալ ստորագրութեան աղղին, սոին իշխանք մեր զայն բարձրակիւթ թուղթ եւ տարեալ ցուցին նախարարացն արքունի, թէ «սահմանաժամեծք եւ փոքունք աղղիս հաճեալ ստորագրեցին յայմ, եւ չունիմք յայնմ հետէ իոչ եւ իուեթ խափանարար նոցա առ մեզ զայրտեան» : Կոչեց շալէթէֆէտի զՀայր Մեսրոփը եւ եցոյց նմա զԹուղթն, ստելով. «Ունի՞ք բաց ի սոցանէ այլ ինչ խնդիր» : Պատասխանեաց չ. Մեսրոփը թէ ոչ : Զոր իբրեւ յայտարարին արքայի, ել հրաման դալ յեկեղեցիս մեր վարդապետացն այնոցիկ : Տեսին Արքայեանք թէ այլեւս ոչ կարեն խարել ճշմարտութեամբ զիշխանս մեր, եւ շարժառիթ ստիպող բռնապետէ, յանձն սոին զալ : Բայց խնդրեցին զի յառաջուս աւուր զալստեան իւրեանց լիցի ձեռնադրութիւն եւ հրապարակաւ բարձից նոյժք Լեւոնի Հայրապետին եւ ընդհանուր ժողովոյն Քաղկեդոնի : Վասնորոյ 1820 ի 18 Ապրիլի, յաւուր Միաշարժութեւ յերրորդում Կիւրակի Չասկին, յաւերժական յիշատակաց արժանաւոր հանդէս յարգեցաւ մեծապայելուչ հանդերձանօք ի Գում Գարու ի նորաչէն Պաղչէ ժամն, որ է ի հիւսիսակողմն Սուրբ Աստուածածնի Մայր Եկեղեցւոյն : Բարձրագոյն եւ յոգնազուժար էր յայս եկեղեցի հաւաքումն միաբանեալ բազմութեան Հայոց եւ Արքայեանց : Յայնմ զիշխի էին յեկեղեցի Գարու ի ծովեկերեայ տան Աղնաւորեան Կարապետ աղայի յԱրքայեան կրօնաւորաց Չ. Մեսրոփը, Չ. Թովմաս, Չ. Թաղէոս, Չ. Գրիգոր, Չ. Սերոփէ (զի Չ. Քերտփէ Աղնաւորեան աւուրք ինչ յառաջ նաւարկեալ էր ի Վենետիկ), եւ ի Կ. Պոլիս քահանայացեալոց Սահակ եւ Պօղոս վարդապետք : Եւ ընդ առաւօտուն զացին ի Պատրիարքարան եւ իւրաքանչիւրն զպեցան վեղար եւ փիլոն, ըստ տարազու Հայ վարդապետաց : Մինչ զարական հարցին երգէին, ընդ առաջ անկեալ նոցա վէժին եւ Տէր Մեսրոփն եւ Գրիգոր ճարտարապետ եւ Աղնաւորեան Կարապետ, մուծին յեկեղեցին, ուր ի վերայ աթոռոյն իւրոյ բարձեալ էր Պատրիարքն զաւազան ի ձեռն ունելով, եւ ի զասի անդ կանգնեցան : Յերեւելի ժողովրդոց նոցա կային անդ Մաթոս աղա եւ Նազարէթ աղա, նաեւ բազումք ի հասարակաց. եւ Եօնուզեան պարոն Յովհաննէս մի ի նոցունց Հաղորդեցաւ յայն օր մարմնոյ եւ արեան Փրկչին : Իսկ ի Հայոց երեւելեաց բազումք էին եւ ժողովուրդք անթիւ. բայց բազմածանօթք էին Գրիգոր ճարտարապետ, Երկանեան հաճի Յովհաննէս, Ծանիկ, Պէղճեան Յարութիւն, Կարնեցի Յակոբ եւ Աղնաւորեան Կարապետ : Ի հանդիսին Պատրիարքն ատենարանեաց զեղեցիկ վարդապետութեամբ, եւ ի նմին առաւօտուն կատարեաց զկրօնմն երկուց սարկաւազաց, եւ ոչ ընթերցաւ ըդ նոյնին եւ յետոյ պատարագեաց ինքն եւ զնոսս ձեռնադրեաց ի կուսակրօն քահանայ եւ անուն նոցա եզ Թաղէոս եւ Բարթուղիմէոս : Եւ Չ. Մեսրոփն ընթերցաւ զաւետարանն հանգստականին : Յետ արձակման եկեղեցւոյն, ելին առ մենայն իշխանք մեր առ Պատրիարքն, եւ զամենայն վարդապետսն տարան տանա, ուր զառաջինն տեսաւորեցան ընդ Պատրիարքին եւ սիրալիբ բանիւք խօսեցան : Յետ բազում բանից ստիպեաց Պատրիարքն զի զհարս Աբրահամն առ իւր պահեցէ, «քանզի յատուկ սննեակս պատրաստեալ եմ» ասէ. այլ իշխանք մեր ոչ թողին անդ մնալ, այլ առին իւրաքանչիւր ի նոցանէ զվարդապետսն. Հաճի Չէլչպի՛ զՉ. Մեսրոփը, Ծանիկ աղա՛ զՉ. Թովմաս եւ զՉ. Թաղէոս, Գրիգոր ճարտարապետ՛ զՉ. Գրիգոր եւ Պօղոս Վարդապետ, Յարութիւն աղա՛ զՉ. Սերոփէ եւ Յակոբ աղա՛ զՍահակ Վարդապետ, եւ տարան ի տունս իւրեանց եւ պահէին ի պատուամեծար յարգանօք առնէին ընդունելութիւնս. ինքեանք զամենայն զղճեսաս նոցա արարին, նաեւ զվեղար եւ զփիլոն : Ի հան-

դիպակաց Կիւրակէն, որ էր Տօն Երեւման Սուրբ Խաչին, Պատրիարքն եւ ամենայն Հարք Արքայեանք զնացին ի Գուրու Ձէյմէ յեկեղեցին: Յետոյ Հրաւիրեցան ի տուն Հաճի Ձէյէպի Յովհաննէս ամիրային: Ի 12 Յունիսի, քանդի տօն էր Գիւտ Նշխարաց Արքայն Գրիգորի Լուսաւորչին մերոյ, Պատրիարքն էր յեկեղեցին Ղալաթիու, յորում աւուր Հ. Գրիգոր մատոյց անդ զսուրբ պատարաւն: Ի միւսում աւուր ի Միաշարաթուն, Հ. Մեսրոփր մատոյց զպատարադ ի Գուրու Ձէյմէ եկեղեցին մեծաւուք Հանդիսիւ: Անդ էին Մաթոս աղա եւ Նալարէթ աղա եւ բազումք ի մերոց իշխանաց եւ անդ ատենարանեաց Հ. Սերոփրէ զճառ սիրոյ. եւ յետ արձակման եկեղեցւոյն Հրաւիրեցան ի Հացկերոյթ յայդի Հաճի Ձէյէպիին: Եւ ի 20 Յունիսի ի տօնի Գիւտի Տփոյ Ս. Աստուածածնի, Հրաւիրեցան Հարք Արքայեանք յեկեղեցին որ ի Նոր Գիւղն ի նեղուցն Կ. Պոլսոյ. անդ էին եւ Աստուածատուր, Երեմիա եւ Դիոնիսիոս եպիսկոպոսունք: Եւ տարաւ դամենեպին զնոսա Մաթոս աղա ի Թարապիա ի մեծաչէն զուարճայի ծովեղերեայ ամարանոց իւր եւ զաւուրս երիւս արար ընդունելութիւն անդաւոր: Գնացին եւ ի Սամաթիա ի Ս. Գէորդ եկեղեցին, եւ ի Պայաթ ի Ս. Հնրչտակապետ եկեղեցին եւ մատուցին պատարաւս: Կոչեցան եւ ի Խասգիւղ, ուր Հ. Մեսրոփր ետ զբարոյն եւ Հ. Սերոփրէ նուիրեաց զընծայն խոր Հրդական, եւ ի տունս աղա Պօղոսի Մարգարեան եւ Կէլկէլեան Պօղոս աղայի Հրաւիրեցան ի կոչունս: Այլ մեծ էր խրախճան խնճոյիցն որ եղեւ ի տան Քարաբահեայ Արրաճամ աղայի, եւ ընդունելութիւն բաղմահարկի: Յաւուրս յայտոսիկ Պօղոս Պատրիարք Համահաճութեամբ իշխանաց ազդիս զրեալ զայս ամենայն անց պատմարանօրէն եւ ստորազրութեամբ ամենեցուն կնքեալ առաքեաց ի Ս. Էջմիածին, առ Սրբազան Կաթուղիկոսն ի ձեռն վէճիլ Յակոբոս Վարդապետին, յորում եւ խնդրէին ի վեհապետէն զհաճութիւն եւ զհաւանութիւն յաղաղս այնր ամենայնի որք եղեն առ ի Կ. Պոլիս, եւ զբարբեր վէճիլ Յակոբոս Վարդապետն խնդրէին ձեռնադրել եպիսկոպոս եւ օրհնառաք կոնդակաւ իւրով առաքել ի Կ. Պոլիս:

ԱՍՏՈՒԱԾԱՏՈՒՐ ԵՊՍ. ՏԷՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆՑ

(Շար. 2)

..